

## ԿԱՐՏԻՆԱԼ ԱՂԱԾԱՆԵԱՆԻ

## ՆՈՒԻՐԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

**ԾՆՆԴԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ (1895-1995)**

Գիւմրի, 14 Յուլիս 1996

Պատմութեան հազարամեայ հոլովոյթի հորիզոնն ի վեր,  
գիսաւոր աստղի նման պայծառափայլ ճաճանչեց, քսաներորդ  
դարու եկեղեցա-կրօնական երկնակամարին, Աւետարանի լոյս  
պատգամներն ու սրբակրօն Հոգեւորականի օծեալ շնորհները  
սփռելով, Կովկասի սիգապանծ լեռներէն մինչեւ Լիբանան ու  
Միջին Արեւելքի այլեւայլ երկիրներ, մինչեւ չորս ծագերն եր-  
կրագունդիս:

Ու շ ն ն Պւ անցաւ ան այս երկրէն, հայ ոգիի հարազատ կայծերով արծարծուն, մեր լուսերամ Հայրապետներու անեղծ հաւատքին չողերով բոցավառ, որպէս քրիստոնեայ նոր Վահագն, ու մասնաւանդ - թող թոյլ տրուի ինձ յայտարարել - մեր Շնորհալի Սուրբ Ներսէս Կաթողիկոսի հեղահոգի կերպարին հոգեզմայլ տեսիրովն յաւերժօրէն խանդակառ:

Այդպիսին էր նորին Վասեմաշուք Տէրութիւն՝ Կարտինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ. Կաթողիկոս-Պատրիարքի պատկառելի անձնաւորութիւնը, որու ծննդեան 100ամեակի այս խնկելի յիշատակին, ահա' կու գանք մեր խորին տուրքը մատուցանել՝ խոնարհ ակնածանքով: 100ամեակ, որուն կու գայ զուգուիլ 25րդ տարեղարձը անոր բարի մահուան:

Պատկառելի անձնաւորութիւն՝ արդարեւ, որուն հարազատ արձանը քանդակելու համար, ցանկալի էր Միքելանջելոյի հրաշագործ մուլճը ոգեկոչել այստեղ, կամ Ռաֆայէլլոյի մոգական վրձինն ունենալ՝ անոր չքնաղ պատկերը նկարելու, եւ կամ ... ինչո՞ւ ոչ, Նեմեսիսի երկրպագու՝ մեր նահատակ բանաստեղծ

Դանիէլ Վարուժանի գրիչը եղեգնեայ, արժանաւոր դրուատիքն հրւսելու՝ աշխարհահոչակ այս եկեղեցականին:

Իր առաքինազարդ, եկեղեցաշէն ու ազգանուէր հոգին, ինչպէս բիւրեղային շողիւնը պրիսմակին, ամէն անկիւնէ կը պսպղայ՝ թաւչային զմայելի փայլով ու բազմակի երանգներով պաղպաջուն. այնպէս որ անհնար է ինձ պատշաճօրէն նկատել, նկարել ու բնուլիքագրել անոր գեղեցկութիւնն սքանչելի:

Քիչ առաջ, այս բեմէն ինձ կանխող Յարգելի Բանախօսը, բովանդակալից ու շնորհալի խօսքերով, պատմաբանի վայել հմտութեամբ, ներկայացուց արդէն այդ մեծ հոգեւորականին լուսաշող դէմքը:

Ձեր բոլորի ներողամտութիւնն հայցելով, կու գամ փորձել, իմ հերթին, անգամ մը եւս բանալ այն քողը ծիրանի, որ կը ծածկէ այս աստուածարեալ Հայրապետին կեանքն ու գործը բազմակողմանի:

\* \* \*

Խորհո՛ւրդ խորին, Աղաճանեան Կարտինալի մանկութիւնը, կարնեցի գերդաստանէ, ծիլ տուած՝ մեր հինաւուրց Զաւախքի շէն հովիտին մէջ, ուր հազիւ տասնմէկ գարուններու վարդերն ըմբոշնած, ինքն ալ ծաղիկ աննման կամ թուչուն քաղցրածայն, 1906 թուականի աշնան, հայրենական բոյնէն կը գաղթէր հեռու աշխարհ, ընտրութեամբ՝ Կովկասի Կաթողիկէ Հայոց օրուան եկեղեցական Կառավարիչին, որ մարգարէշունչ ոգիով, մեծ յոյսեր կը տածէր՝ գերազանցօրէն ուշիմ, կրակ ու բոց եւ բարեպաշտ այս մանկան ապագային վրայ:

Երեք գաւակներու ամենափոքրիկն էր Հազարոսը, մատղաշ տարիքէն հայրազուրկ, որ ահա՝ կ'երթար ուսանելու Արեւմուտքի հոչակաւոր մայրաքաղաքը:

Հայոց գիրերու գիւտի ժամանակներէն ի վեր, Հայաստանէն ուսումնատենչ պատանիներ կ'առաքուէին Արեւմուտք (Աթէնք, Բիւզանդիոն, Աղեքսանդրիա), յառաջադէմ գիտութեանց լոյսով արբենալու եւ անով ողողելու մեր աշխարհը:

Մեր փոքրիկ Ախալցխացին ալ, անոնց նման պիտի զարգանար Հոռմի մէջ, բազում գիտելիքներ պիտի ամբարէր, լեզուներ պիտի սորվէր, պիտի սերտէր փիլիսոփայութիւն, աստուածաբանութիւն, իրաւաբանութիւն. Վարդապետական տիտղոսներ ու ուկի մետալներ պիտի շահէր, ինչպէս երբեմն՝ Սահակ-Մեսրոպի դափնեկիր աշակերտները, Աթէնքի մէջ:

Լսած եմ, Ղազարոսի աշակերտակից Մխիթարեան Հայրերէ, որ անիկա ամէն քննութեան՝ բարձրագոյն նիշեր կը խլէր. գերազանցիկ լիարժէք:

Կը սահէին այսպէս տասնմէկ գարուններ եւս, եւ ահա՝ 1917ի ձմեռը, երիտասարդ Աղաճանեան, կուսակրօն քահանայութեան չնորհներով օծուն, սուրբ խորան կը բարձրանար, Աւետարանի մանանեխի փոքրիկ հատիկին նման ուռացած, պատրաստ՝ իր լայն ոստերը տարածելու մինչեւ Հայրենիք:

1919ին՝ զինք կը գտնենք Թիֆլիս, որպէս հոգեւոր հովիր՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ: Կ'այցելէ Շիրակ. կը ծրագրէ հիմնել Ալեքսանդրապոլի մէջ «Ալիշան» անունով դպրոց մը: Հազիւ պատեհութիւնը կ'ունենայ վայելելու հայրենիքի եւ ընտանիքի քաղցր համբոյը եւ ազգականներու մտերմութիւնը, ահա՝ յանկարծ վրայ կը հասնին կարմիր յեղափոխութեան դաժան օրերը:

Աղաճանեան Վարդապետ, Մեծաւորներու խոհեմ կարգադրութեամբ, կը վերադառնայ Հռոմ, 1921ի վերջերը, մինչ իր հոգեկից բազում քահանայ եղայրյներ, աւա՛ղ, բանտերու եւ անվերադարձ աքսորի դառն տառապանքները պիտի կրէին:

Հռոմի մէջ, Աղաճանեան Վարդապետի գործունէութեան դաշտը՝ հովուականէն կը փոխուի ուսումնականի եւ կրթականի. նախ՝ տասնմէկ տարի՝ որպէս փոխ-Տեսուչ, ապա հինգ տարի՝ որպէս Տեսուչ-Մեծաւոր Ժառանգաւորաց Հայ վարժարանին, ուր փութաջան հոգածութեամբ կը նուիրուի ընծայացուներու հոգեւոր եւ ուսումնական պատրաստութեան:

Այդ ժամանակաշրջանին, այսինքն՝ 1921-1937, կը դասաւանդէ Ուրբանեան Համալսարանին մէջ, նախ՝ մի քանի տարի՝ փիլիսոփայական ամպիոնէն տիեզերաբանութիւն (cosmologie), յետոյ՝ աստուածաբանութիւն, ընդհանրապէս՝ Սուրբ Խորհուրդներու, եւ առանձնապէս՝ Ս. Հաղորդութեան Խորհուրդի մասին (de Sacramentis in genere et de Eucharistia). Կ'ըսուի թէ այս վերջին նիւթի մասին՝ առծեռն դասագիրք մըն ալ պատրաստած ըլլայ, լատիներէն, ցարդ՝ անտիպ:

Աղաճանեան Վրդ. մտերիմ յարաբերութիւն մշակած է նաեւ Փրանսացի հոչակաւոր աստուածաբան՝ Կարտինալ Պիյիոյի հետ: Լսած եմ Մխիթարեան Հայրերէ, թէ՝ այդ տարիներուն ան խորապէս ուսումնասիրած է հայ հոգեւոր գրականութեան հարուստ գանձարանը, զոր օգտագործած է յաճախ իր դասախոսութեանց ընթացքին. դասախոսութիւններ՝ որոնք - կը պատմեն շատեր իր ունկնդիրներէն - աստուածախոհական զմայելի պահեր եղած են:

**Աստուածաբան Աղաճանեանի բազմահարիւր օտարազգի աշակերտները,** ամէն գոյնէ ու երկրամասէ, ոմանք՝ ապագայ հովուապետ-եպիսկոպոսներ, երախտագիտական զգացումներով առցուն՝ իրենց պաշտելի ուսուցիչն հանդէպ, եւ - ի՞նչ զարմանք - նաեւ հայ ազգին հանդէպ գերազանց սիրով խանդավառ, հրճուանքով բացած են դռները՝ Միջնանեփառ մեր Կարտինալին հետագայ ուղեւորութեանց առջեւ, Ամերիկայէն Աւստրալիա, Ավրիկեան երկիրներէն Հնդկաստան ու մինչեւ Փիլիպեան կղզիները:

1929ին կը հրատարակէ ընդարձակէ կենսագրականը Երանելի Տէր Կոմիտաս քահանայի, ծանօթացնելով Եւրոպացի ընթերցողներուն՝ 17-18դդ. դարերու մեր եկեղեցապատմական իրադարձութիւնները:

Քառասնամեայ Աղաճանեան Վարդապետ կ'ընդունի եպիսկոպոսական Սուրբ Կարգը: Օժման սուրբ միւռոնի բոյրը ճակատին, իրեն կը յանձնուի Զմմառեան Միաբանութեան Կանոնագրի վերաքննութեան եւ յարակից Հարցերու ուսումնասիրութեան թղթածրաբը, զոր ճեռնհասօրէն քննարկելու համար՝ կ'ուղեւորուի Պէյրութ, ուր մեծ յաջողութիւն կ'արձանագրէ, շահելով ամէնուն համակրանքը, խանդավառ ապագայի լաւատես ակնկալութիւններ ներշնչելով ամէնուր:

Երկու տարի ետք, 1937ի նոյեմբերի 30ին, կը բարձրանայ Պատրիարքական Աթոռ, յորջորջուելով Գրիգոր-Պետրոս ԺԵ. Կաթողիկոս-Պատրիարք:

Լիովին գիտակից՝ ստանձնած ծանր պատասխանատութեան, այդ օրուան նշանաբան կը դարձնէ սա խոնարհ խօսքերը. «Փառքն ու պատիւր՝ Աստուծոյ, ուրախութիւնն ու միխթարանքը՝ Ազգիս, իսկ Խաչն ու միայն Խաչը՝ իմ անձիս»:

Եւ ահա առաջին խաչն ու անդրանիկ մտահոգութիւնը նոր ընտիր Հայրապետին:

Այդ օրերուն՝ Ֆրանսայի խնամակալ հովանաւորութիւնը պիտի դադրէր Սիրիայէն ու Լիբանանէն, որուն հետեւանքով՝ աղիտարեր վտանգներ կը սպառնային Սանճագի Հայութեան, Թուրքիոյ կցուելու պարագային:

Բայց Կաթողիկոս Աղաճանեանի հայանպաստ անդուլ դիմումները, Վատիկանեան իշխանութեանց ու ֆրանսական կառավարութեան մօտ, յաջողութեամբ պսակուեցան եւ հազարաւոր Հայորդիներ փրկուեցան՝ ապաստան գտնելով Լիբանան. իսկ Հայաբնակ հինաւուրց Քեսապ գիւղաքաղաքը, նշանարիկ մը հայկական Կիլիկիոյ փառապանծ օրերէն, պիտի գոյատեւէր ու ծաղկէր Սիրիոյ ապահով սահմաններուն մէջ:

**Տարիներ ետք, 1955ին, Սիւրիոյ Հանրապետութեան Նախագահը, երկրի գերագոյն շքանշանով պիտի զարդարէր Կարտինալ Աղաճանեանի կուրծքը, յայտարարելով որ «Իրեն նման անձնաւորութիւնները Աստուծոյ շնորհքն ու օրինութիւնը կ'իջեցնեն՝ ուր որ երթան»:**

Վրայ կը հասնին Եւրոպական երկրորդ պատերազմի արիւնալի օրերը: Սակայն Աղաճանեան Պատրիարք՝ իր ժողովուրդի բազում հոգերով մտայոյգ, հովուական այցելութիւններ կը կատարէ, վազելով Արեւելքէն Արեւմուտք: Հալէպ, Դամասկոս, Տէր-Զօր, Երուսաղէմ, Յորդանան, Եգիպտոս, Իրաք ... Հանգրուաններն իր ուղեւորութեանց: Ցանկարծ զինք կը գըտնենք Ֆրանսա, Փարիզէն Մարսէյ, Լիոն, Վալանս: Ու զարձեալ Պէյրութ, ուր Նահատակներու յուշարձան կը նուիրագործէ Պատրիարքարանի բակին մէջ. կ'օրհնէ հիմնաքարը Այնձարի Հայ Կաթողիկէ Վարժարանին. անխոնջ՝ կը բաշխէ իր հայրական խօսքն ու քաջալերիչ օրհնութիւնը, 1915ի աղէտէն ճողովրած եւ մոխիրներէն վերածնուած հայորդիներուն:

Եւ ահա՝ կը թեւակոխենք 1948 տարին: Հայ ժողովուրդի Տարեգրութեանց համար՝ պատմական թուական: Պիոս ԺԲ. Պապը կ'անուանէ 32 նոր կարտինալներ. Միրանաւորներու շարքին զլուխն է Հայ Կաթողիկէ Պատրիարքը, որ յիշատակի Սուլը Պատարագ մը կը մատուցանէ Վատիկանի Միքստեան մատրան մէջ, Հայկական ծէսին բովանդակ շքեղութեամբ, նոյն Մրբազան Պապի եւ բոլոր Կարտինալներու ներկայութեան:

Այդ առիթով, կը յիշեմ, Սուլը Ղազարէն բերուած էին ամէնէն թանկարժէք Հանդերձներն ու սպասները, ամերիկեան տիրող ոյժերու սպայակոյտին եւ օրուան Աբբահօր անձնական հսկողութեան ներքեւ: Խմբերգին մէջ դեր ունէր նաեւ նուաստու, որ այդ օրերուն՝ սարկաւագ կը ձեռնադրուէր նորընտիր Կարտինալէն:

Տօնական օրեր էին, յատկապէս՝ Իտալիոյ բովանդակ Հայութեան համար, որոնց ընթացքին, Կարտինալ Աղաճանեան, Հանդիսաւոր նիստի մը պահուն, հոչակուեցաւ, Միհիթարեան Հայրերու կողմէ, Ս. Ղազարու Հայկական Ակադեմիայի Պատուոյ Նախագահ:

Բայց ինք պատիւներ փնտուող, ծիրանի շղարշին հաճոյքը վայելող անձնաւորութիւնը չէր:

Եթէ դարձնենք անոր կենսագրութեան յաջորդ էջերը, զինք կը գտնենք յաճախ՝ պատմական ուղեւորութեանց ճանապարհին, Իտալիայէն Յունաստան, Եգիպտոս ու Թուրքիա, Պոմպէյէն, Պոսթըն, Փարիզէն Միտնէյ, Կալկաթայէն Վենետիկ,

**Լուրտէն Լոնդոն.** բայց եւ ստէպ կանգ առնելով Պէյրութ, իր Աթոռի գործերուն եւ իր Հովուապետական բարձր պաշտօնի պարտականութեանց հետամուտ: Կը սիրէր իր պաշտելի գրասեղանին առջեւ, որ յաճախ աղօթարանն ալ էր իր հոգիին, գիշերներ լուսցներ՝ խմբագրելով բազմաթիւ Շրջաբերական նամակներ, Հովուական թուղթեր, Սուրբ Հայրապետներու ծաղկոցէն քաղելով հոգեշունչ ընտիր գաղափարներ, ի շինութիւն իր Հօտին: Միաժամանակ կը փութար օծելու Պատրիարքական նորակառոյց մայր Տաճարը՝ ի Պէյրութ եւ Զահէի Եկեղեցին:

Բայց անգամ մը եւս թող դառնան էջերն իր օրագրութեան. հանդիպում՝ Գերմանիոյ Վարչապետ Գոնրատ Աղէնառուերի, Զօրավար Դը Գօլի, Պելճիքայի Թագաւոր Պոտուէն Ա.ի, ինչպէս նաեւ Արեւելքի այլ Գահակալներու կամ Հանրապետութեանց մեծանուն Նախագահներու հետ:

Ֆրանսա կատարած այցելութիւններէն մէկուն առիթով, լսեցէ՞ք, Յարգելի ունկնդիրներ, թէ ինչ յայտարարած է՝ զարմանքով ու հիացումով, մեծանուն գրականագէտ ու ազգային գործիչ Արշակ Զօպանեանը, որ աւելի քան քառասուն տարիններ գործած է Փարիզ, Քրանսացիներուն լայնօրէն ծանօթացնելով հայ մշակոյթն ու պատմութիւնը. «Աղաթամեան Պատրիարքի սոսկ անցքը ֆրանսայէն՝ բաւեց սիմանչելի կերպով իրագործելու այն, ինչ որ ես իմ երկար տարիներու կատարած գրական գործունեութեամբ չէի յաջողած ընել, ի նպաստ հայ անունին եւ մշակոյթին»: Մէկ շաբաթ բաւարար եղած էր՝ Ֆրանսայի բովանդակ մամուլն ոտքի հանելու՝ ի յարգանս հայ ժողովուրդին եւ անոր արժանընտիր ներկայացուցչին:

Ու դարձեալ թուականներ եւ պատմական իրողութիւններ.՝

1950ի Սեպտեմբերին, Վենետիկի մէջ կը նախագահէ Երանաշնորհ Միհիթար Աբբայի մահուան երկրորդ դարադարձի փակման տօնակատարութեանց հանդէսներուն:

1955 թ. կ'անուանուի Նախագահ՝ Արեւելեան Եկեղեցիներու Նոր Կանոնագրքի պատրաստութեան կարտինալական Յանձնախումբին:

1958 թ. կը մասնակցի Պապի դռնփակ ընտրական նիստերուն: Շատ կը խօսուի հաւանական իր ընտրութեան մասին, նոյնիսկ միջազգային մամուլին մէջ: Բայց այդ օրուայ իր օրագրութեան էջը սպիտակ է թողուած: Պապ չէ ընտրուած, բայց Պապի նման աշխատած է՝ ի պայծառութիւն Սուրբ Եկեղեցւոյ: Կը պատմուի՝ թէ այս դէպքերէն յիսուն տարի առաջ, Պիոս

**Ժ. Պապը,** ունկնդրութեան մը պահուն, աջը դնելով ժպտադէմ փոքրիկ Ղազարոսի գլուխին, ըսած ըլլայ «Արժանի ըլլաս նպիս-կոպոսութեան ալ, Պատրիարքութեան ալ»: Աւելիին խօսք չկայ:

1960 թ. կ'անուանուի Նախագահ Հաւատոյ Տարածման ժո-ղովին (աւելի ճիշտ՝ Խորհրդաժողովին), զոր արդէն կը վարէր, երկու տարիէ ի վեր, փոխանորդի տիտղոսով:

1962ի Օգոստոսին, Ս. Ղազարու մէջ կը նախագահէ Երա-նաշնորհ Միխթար Աբբայի պլնձեայ արձանին բացման արա-րողութեան, ոգեշունչ ուղերձով:

1963 թ. կ'անուանուի Վատիկանեան Բ. Տիեզերական ժո-ղովի չորս ատենավարներէն մէկը:

1967 թ. հանդիսաւոր կերպով կը տօնուի իր քահանայա-կան օծման յիսնամեակը, մինչ յաջողած էր գրեթէ անծանօթ անցընել քսանհինդամեակը (1942ին), ինչպէս իր եպիսկոպո-սութեանն ալ (1960ին): Այս առիթով լոյս կը տեսնէ «Զայն Հովուական» 513 էջնոց հատոր մը, տպուած Վենետիկ - Ս. Ղազար, որ կը պարունակէ Կարտինալիին Հովուական Թուղթերը, Բանախօսութիւնները, Ճառերը, Քարոզները:

Միհամանակ, դարձեալ երկար ուղեւորութիւններ, Պօղոս Զ. Աբբայան Պապի կողքին, կամ որպէս Քահանայապետական Նուիրակ, մասնակցելու կրօնական մեծ Համաժողովներու, բա-ցառիկ տօնակատարութեանց, Մատակասկարէն, Ուկանտայէն՝ Տայրագոյն Արեւելք:

Այսպիսի պարագաներուն, ան հսկայ աշխատանք տարած է, Վատիկանեան Բ. մեծ ժողովի ոգիով կազմակերպելու եւ ազգային բնիկն կարագրով ու ծէսով ամրապնդելու, մանաւանդ Երրորդ Աշխարհամասի երկիրներուն մէջ, նորածին եկեղեցի-ները: Առաջին սեւամորթ եպիսկոպոսներն իր ձեռքէն ընդունած են Սուլը Օծումը:

Իր ուղեւորութիւններու ժամանակ, ամէնուրեք կը փնտոէր հայու բեկորներ. եւ անակնկալ հանդիպումներու բազմաթիւ ուրախառիթ դրուագներ է պատմած՝ իր մտերիմներուն, ամէն վերադարձի, որպէս թանկագին յուշեր՝ աշխարհացրիւ հա-յութեան:

Հակառակ այս տիեզերածաւալ գործունէութեան, հեւիհեւ տեղափոխութեանց ու բազմազբաղ աշխատանքին, Կարտինալ Աղաճանեան. իր կեանքի յետին տասը տարիներուն՝ կը տառա-պէր անողոք հիւանդութեանէ մը, որ պիտի խլէր նոյնիսկ աչքե-րուն տեսութիւնը, վերջին ամիսներուն, հակառակ տեւական դարմանումի ուժեղ խնամքներուն:

Բայց յանկարծ՝ անմոռանալի դէպք մը եկաւ, հայրենիքի վարդերուն նման՝ ծաղկելու, ծերունազարդ կարտինալի հոգիին մէջ:

Շնորհաբեր հանդիպումն էր այդ, Ն. Ս. Օ. Վեհափառ Վագդէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որ Հումք կը ժամանէր, որպէս Հիւր՝ Պօղոս Զ. Մըբազան Պապին (1970 Մայիս):

Հայրենիքի սրբովթիւններուն կարօտով, ստացաւ սիրոյ ողջոյնն ու համբոյրը՝ որպէս ցօղ միխթարանքի, մինչ հոգեկան հրճուանքի արցունքներ շողացին, այդ օրը, ծիրանեփառ Հայրապետի աշքերուն մէջ:

Արշալոյսն էր բացուեր՝ աստուածաշնորհ վերջալոյսի ծիրանի շողերով:

Այդ օրերէն ոչ բազում ժամանակ ետք, Կարտինալ Աղաճանեան անվերադարձ պիտի հեռանար մեր հորիզոնէն, համբերութեամբ տոկալով առաջացած հիւանդութեան դառն ցաւերուն:

Սուրբ Եկեղեցւոյ Խորհուրդներով գօրացած, Դօրհնէր իր սնարին շուրջ հաւաքուած սիրելիները, եւ հարազատ հոգեւորականի սրբաշունչ բոյրն ու օրինակը թողլով կտակ՝ գալիք սերունդներուն, աղօթքի մրմունջներով կ'աւանդէր հոգին, 1971ի Մայիսի 16ին: Իր դողդոջուն շրթներէն կը լսուէին՝ կարծէք Շնորհալիի բառերը. «Լո՞յս Խշմարիտ, Քրիստոս, արժանաւորեա՞ զիոնի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց՝ ի կոչման աւուրեա»:

«Յիշատակն արդարոյն՝ օրհնութեամբ եղիցի»:

\* \* \*

Համեստօրէն փորձեցինք, բայց յաջողեցա՞նք արդեօք, Յարդելի հանդիսականներ, բանալ քօղլ ծիրանի, որ կը ծածկէր Կարտինալ Աղաճանեանի մեծ խորհուրդը:

Կը խորհիմ, թէ յաւէտ ծածկուած պիտի մնան բազում խորհուրդներ, զոր պատմագէտներ ջանացած են յայտնաբերել, մանաւանդ այս վերջին ամիսներուն:

Յայտնաբերել երջանկայիշատակ Կարտինալ Աղաճանեանի մէջ՝ մարդը, մտաւորականը, հոգեւորականը, Հայրենասէրն ու կրօնասէրը: Դժուարին ձեռնարկ:

Մարդը - նկարագրով՝ խոնարհ, հեզաբարոյ, համեստ, երկիւղած, ժապտադէմ, գործունեայ, աշխատասէր, խոհեմ:

Մտաւորականը - խորաթափանց, ընթերցասէր, յստակատես, քննարկու, բազմահմուտ, լեզուագէտ:

Հոգեւորականը - Նարեկացիի նման՝ Քրիստոսի յիշատակով աստուածախուհ, Աստուածամօր սիրով խանդակաթ. Շնորհալիի նման՝ աղօթանուէր, եկեղեցասէր:

Հայրենասէրը - Հայրենիքի կատարեալ ազատութեան եւ անկախութեան տենչով յաւէտ յուսալիր. Հայրենի հողին եւ լեռներուն կարօտով պանդուխտ սրտամորմոք:

Կրօնասէրը - Վարդանանց օրինակով պատրաստ՝ իր կեանքը գոհելու, «վասն Կրօնից եւ Հայրենեաց»:

Ապրիլեան սպատօնի մը առիթով - կը յիշեմ - 1958ին, Վենետիկի մէջ, Կարտինալ Աղաճանեան այսպէս կ'եղրափակէր իր ճառը, ակնարկելով իր բոսորագոյն ծիրանի հանդերձին, որով նոյն առաւօտ մասնակցեր էր քաղաքին Մայր Տաճարին մէջ տեղի ունեցող սրբազն արարողութեան մը. «Ես պէտք եի ներկայանալ սուօփի՝ տարագնվ. բայց պարագաներն այնպէս բերին՝ որ հանդէս գամ արիւնաներիկ: Նշան մըն է ասիկա, որ՝ երկ երրեք դաժան թշնամիներ յարակին դարձեալ մեր հաւատքի ու կրօնի նուիրական գաղափարներուն դէմ, որոնք հայութեան փառքն ու պարծանքն են, մենք պատրաստ ենք դարձեալ արիւնոտելու, բայց ոչ՝ դաւանանելու»:

Վարդանանց դաւանանքն էր, որ յաւերժօրէն կը խանդակառէր Կարտինալ Աղաճանեանի հոգին:

\* \* \*

Այսօր, Վարդավառ է. տօն Պայծառակերպութեան Քրիստոսի. բացառիկ տօն է նաեւ մեզի՝ Հայաստանի եւ Վրաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Համայնքներուս համար: Բայց՝ անտարակոյս, նաեւ բովանդակ Հայութեան համար, որ Կարտինալ Աղաճանեանի նման զաւակ մը տուեր է իր ծոցէն:

Ախալցխացի փոքրիկ Ղազարոսը, իր ծնունդէն 100 տարի ետք, իր մահէն 25 տարի ետք, ահա՝ այսօր յարութիւն կ'առնէ պայծառակերպուած, Քրիստոսի նման, մեր սրտերուն ու հոգիներուն մէջ:

Նոր օր՝ Ղազարոսի յարութեան:

Թող մեր օրհնեալ հայրենիքի բոլոր զաւակները, անխտիր՝ ամէն Համայնքներէ, հոգեւին փառաբանեն վարդերով բոցա-

**Վառ Այլակերպութիւնը, աստուածային Պայծառակերպութիւնը Քրիստոսի, իր հաւատարիմ այս ծառային յիշառակով:**

Եւ հոգելոյս Միրանաւոր Աղաճանեանի երկնային աղօթք-ներուն զօրութեամբ՝ թող իրագործուկի նոր պայծառակերպութիւնը, ազգային ու կրօնական վերանորոգ այլակերպութիւնը, մեր համայն ժողովուրդին՝ Մայր Հայրենիքի ու Սփիւռքի մէջ:

### **Հ. ՆԵՐՍԵՍ ԱՐՔՊԱ. ՏԵՐ-ՆԵՐՍԵՍԵԱՆ**

Մինիքարեան Ուխտէն  
Առաջնորդ Կրդ. Հայոց Հայաստանի  
Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի

**Մամօք. Խմբ. - 1996ի Յուլիսի 14ին - տօն Վարդապառի - Գիւմրիի Պետ. Թա-տերասրահին մէջ, հոծ բազմութեան մը մասնակցութեամբ, ի ներկայութեան Հայ Առաքելական Եկեղեցւոյ եւ Աւետարանական Համայնքի պաշտոնական հեղինակութիւններուն, փակուած են Կարոտինալ Աղաճանեանի 100ամեակի եռօրեայ տօնակատարութիւնները (ուկտագնացուծննեան Ախալցխա - Սուլխիս, պատարագ եւ ոգեկոչում՝ Արեւելի մէջ), հոգեւոր ու ակադեմական բարձրորակ յայտագրով:**